


կայ հարթայարկ շէնք մի է՝ անթիւ ու գեղեցիկ սիւներու վրայ , որոնք թէպէտ ընդհանրապէս նոյն ոճին վրայ են , բայց ամէնն ալ տարբեր տարբեր զարդեր ու նին : Հոս կը տեսնես այս ու ասոր նման բազմաթիւ հնդիկ շէնքերու ճարտարապետներուն հանձարոյն առատութիւնը ու հիանալի ճարտարութիւնն , որ կ'երևայ աս մեծամեծ ամբարտակներուն վրայ . որոնց նմանը ուրիշ տեղ մը չենք գտներ :

ԹՎԻՆԿԱՆԿՈՒՐԻ խտակեաց բարեպաշտները աս երկրորդ տաճարին այնչափ չեն յաճախեր որչափ լերան վրայ շինուածին . բայց ո՛ր թողունք մէկալ խուռն ամբոխն ու որ և իցէ աստիճանի մարդկանց այնչափ բազմութիւնը , որ ամէն օր ու ամէն ժամ կու գան հոն ու մուտքի կամարին տակը շինուած ջրհորին մէջէն ջուր կը քաշեն : Չրհորէն քիչ մը ասդին՝ վիթիարի մեծութեամբ կճեայ ցուլ մը կայ . ու քանի մը քայլ անդին որ երթաս՝ ուրիշ պզտիկ ցուլ մ'ալ կը տեսնես , որ քարաշէն ու քառակուսի յարկի մը տակ է . երկուքն ալ գեղեցիկ ու մեծ ճարտարութեամբ քանդակուած են . առջի ցուլին կրծիցը վրայ լայն ծակ մը բացած են , ուսկից արձանին ընդարձակութեան չափը ըստ բաւականին կրնաս իմանալ : Եւ ծակը վերը ըսուած ջրհորին կը տանի , ուր քարաշէն խիստ գեղեցիկ բազմաթիւ աստիճաններով կ'իջնեն :

Եւ երկու տաճարներուն համառօտ ստորագրութենէն ետեւ՝ պատշաճ կը սեպենք հնդկաստանի այս պարծանքը պատկերով մ'ալ ցուցնելու մեր ընթերցողացը :



ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹԻՒՆ

Համառօտ տեսարան մը անգղիացոց մասունկագրութեան և ուսումնական փիլակիս վրայ :

ԵՆԳՂԻԱՅԻՔ ինչպէս Արոպայի գըլխաւոր և մեծ ազգերէն մէկը կը սեպուին քաղաքական կացութեամբ , նոյնպէս ուսումնական և մատենագրական պարծանքներու կողմանէ ալ առաջիններէն մէկը կրնան ըսուիլ . ուստի աս պատճառաւ հարկաւոր կը սեպենք գոնէ համառօտ տեղեկութիւն մը տալ իրենց մատենագրութեան վրայ՝ իբրև ինչուան հիմա ըսածներնուս ամբողջութիւն և լրումն , և անկէ ետեւ ուրիշ յօդուածներով ալ ուրիշ ազգաց վրայ հարկաւոր եղած տեղեկութիւնները տալու չենք դանդաղիր :

Արբոր Գ դարուն մէջ գաղղիացի գաղթականներ (Վրիտանիա անցան , ասանց հետ տեսակ մը ժողովուրդ ալ անցաւ՝ որոնք Պարթ կ'ըսուէին , որոնք տեսակ մը քուրմեր էին , որոնց պաշտօնն էր դիւցազանց քաջութիւնը երգել , և պատերազմներու մէջ անոնց հետեիլ . ասոնցմէ մէկն էր ()սիան որուն հայրը Ֆինկալ կը կոչուէր չորրորդ դարուն մէջ . ասիկայ իր բանաստեղծութիւնները հին գաղղիացոց լեզուովը շարագրեց և բոլոր ժողովրդեան բերանն էր ու ինչուան ութւտասներորդ դարուն կէսերը դեռ 'ի գիր առնուած չէին , ու ան միջոցներուն նախ Սաքբերսն ու Սմիթ անգղիարէն թարգմանեցին արձակ բանաստեղծութեամբ . վերջը Լը Ռուրնէօր գաղղիարէն թարգմանեց նոյնպէս արձակ . ասոնցմէ ալ վերջը Սեզգոն ()էզարթթի իտալերէն դարձուց գեղեցիկ ոտանաւորի վրայ առնելով : ()սիանի բանաստեղծութեանց մէջ կը տեսնուին մեծ յարգութիւն մը մեռելոյ՝ և հանդերձեալ կենաց ակնկալութիւնը՝ դիցաբանական միջին երևակայութեանց հետ մէկ տեղ . ()սիան նոր ազգաց բանաստեղծութեանց և բանաստեղծից հայր կը սեպուի իրաւամբ ,

ինչպէս Հրովերոս հին ազգաց . ասով
անգղիական հանձարոյն պարծանք մը
կրնայ աւելնալ թէ իրին հնութեամբը
և թէ գրուածքին ճոխութեամբն ու
յարգովը :

Ինգղիացիք ինչուան երեքտասանե-
րորդ դար ան աստիճան բարբարոսութե
մէջ էին որ ամենեւին մէջերնին մատե-
նագրութիւնը առաջ չգնաց , և հազիւ
թէ նոյն դարուն մէջ քանի մը հոգի
գտնուեցաւ , որ գրիչ ձեռք առնէ . աս
դարուս մէջ նշանաւոր եղան՝ ժամանա-
կին համեմատ Սատթէոս Բարիս կրօ-
նաւորը որ անգղիացւոց պատմութի մը
չարագրեց և միւս կրօնաւորը Յովհ .
Պարտուս որ Սկոտլոնդ պատմութիւնը
հրատարակեց : Բայց ինչպէս վերը ը-
սինք՝ դեռ ինչուան աս միջոցներուս ան
աստիճան ետև էին անգղիացիք , որ և
ոչ լեզունին ձևի կամ կանոնի տակ մը-
տած էր , հապա իրենց վրայ ազդեցու-
թիւն ընող ազգին լեզուն կը գործա-
ծուէր . անոր համար առաջները քանի
որ հռովմայեցիք կը տիրէին լատիներէնը
գործածական լեզուն էր . ետքը երբոր
սաքսոնները տիրեցին իրենց՝ սկսաւ մէ-
ջերնին մտնել գերմաներէնի գործածու-
թիւր . վերջը երբոր Վուլֆելմոս աշխար-
հակալը մետասաներորդ դարուն մէջ
Վազղիայէն անյնելով տիրեց Ինգղիոյ՝
հին գաղղիարէնի գործածութիւնը սկը-
սաւ . աս պատճառաւս արդի անգղիա-
րէնն ալ աս իրեք լեզուներէն ևս շատ
բառեր և շատ կերպեր առած է . բայց
այնչափ փոփոխութիւններ կրած են աս
եկամուտ բառերն ու կերպերը որ չեն
կրնար որոշուիլ շատ անգամ մը լեզուէ
առաջ եկած ըլլանին :

Ս երի ըսած անհաստատ վիճակին
մէջ մնաց անգղիացւոց լեզուն ինչուան
ժ.Ի դարը , որ միջոցին Վոփրետոս Չո-
սըր սկսաւ մշակել և կանոնաւորել , աս
խառն լեզուները մէկ լեզուի վերածե-
լով իր բանաստեղծական հանձարովը .
ասիկայ շատ ճանապարհորդութիւն-
ներ ըրաւ , և մասնաւորապէս Ստալիա ,
իր ախորժակը և միտքը ազնուացնելու
համար . անոր համար իտալերէն սոր-

վեցաւ ու Փեթրարքային հետ ալ ծա-
նօթացաւ . իր բանաստեղծութիւնները
աս ճամբորդութիւններէն ետքը գրեց՝
Պորքաչիոյի հետևութե , որով ան-
մաքսւր և բարոյականի դէմ իմաստներ
ու բացատրութիւններ լեցուն են իր բա-
նաստեղծութիւններուն մէջ . անգղիա-
րէն լեզուն դեռ շատ անհարթ ու խրժ-
դժական է , և ան աստիճան աղաւա-
ղած են բառերը՝ որ առանց մասնաւոր
բառգրքի չհասկըցուիր . ասոր գրուածք-
ները աւելի զարմանալի են , քան թէ
ընթերցման արժանի : Իս միջոցներուն
ժողկեցաւ Յովհաննէս Վաւրը բա-
նաստեղծութե մէջ , որ լեզուն ալ աւելի
կանոնաւորեց . և աս պատճառաւ իր բա-
նաստեղծութիւնները աւելի զիւրահաս-
կընալի են : Իս երկու բանաստեղծներէն
ետև նորէն մարեցաւ՝ հազիւ առկայ-
ծեալ բանաստեղծութեան հոգին , ու
անոր հետ միատեղ լեզուին մշակութիւր
ու ամէն բան , և աս կիսակենդան տգի-
տութեան դարը տևեց ինչուան վեշտա-
սաներորդ դար մտ 130 տարի . ան
միջոցին որ Վուլֆելմոս Վրէյ երևելի
հեղինակն ու լատինագէտը Ստա-
լիա ըրած ճանապարհորդութեանէն ետ
դառնալով սկսաւ ամէն տեղ սփռել անգ-
ղիացւոց մէջ օտար ազգաց գիտութիւն-
ները . նոյնպէս Յովհ . Վիտէյթ կրօ-
նաւորը՝ բոլոր Սարոպայի ուսումնական
քաղաքները պարտելէն ետքը , իր գի-
տութիւնները կատարելագործելու հա-
մար , երբոր իր հայրենիքը դարձաւ՝ ու-
սումնական յառաջադիմութեան հա-
մար դպրոց մը բացաւ ազնուականաց ,
ու հոն իր աշկերտներովը սկսաւ պարա-
պիլ լեզուն կանոնաւորելու և ազգին ա-
խորժակը կրթելու : Բայց աս բաներուս
վրայ գալով կրօնական ու քաղաքական
կռիւները յիսուն տարիի մը չափ ետև
ձգեցին ազգին ուսումնական և գրաւոր
յառաջադիմութիւնը . աս պատճառաւ
ժ.Չ դարուն ինչուան կէսերը խիստ
անզգալի կերպով առաջ գնաց ազգը , ու
րով ան միջոցին մէջ եղած տասնի չափ
մատենագիրները քիչ շատ աննշանական
բաներ են : Իս դարուս պարծանք ընող

Հանձար մը եղաւ Փրանկիսկոս Պէքըն՝ երևելի ու մեծագոր փիլիսոփայական ու մատենագրական հանձարովը . բոլոր աշխարհքի զարմանալի եղաւ իր ան գրուածքովը՝ որուն անուն դրած էր 'Կոր Գործիք Գիտութեանց' և Մեծ Վերանորոգու Լիւն՝ որով պայագայից օրինակ մը տուաւ 'Ներշնչանալոց ըսուած գրուածքին :

Սէտասաներորդ դարուն կէսէն կը սկսի անգղիացոց մատենագրութեան պայծառութիւնը Լոլիսաբէթ թագուհոյն ժամանակը՝ թէ լեզուին ծաղկելուն կողմանէ և թէ հանձարաւոր մարդկանց համար : Եւ թագուհի շատ ուսումնասէր ըլլալուն՝ ուսումնականները կը պաշտպանէր իր քառանասմեայ թագաւորուէր ատեն . և անշուշտ շատ աւելի առաջ կ'երթային ուսմունքները՝ թէ որ քաղաքական և կրօնական կոիւնները Լոնդոնի տակնուվրայ չընէին՝ որով յիսուն տարուան պայծառութեան մը ետեւ նորէն տղիտութեան խաւարը տիրեց ժէ դարուն սկիզբները՝ Յակոբ Ա^ե թուրքմորթութեանը պատճառաւ . իր յաջորդին Կարոլոս Ա^ե ատենն ալ կրօնական կոիւններուն սաստկանալուն ու ան պատճառաւ Կարոլոսի դարանակալ ոսոխին Վրոմուէլին բռնաւորութիւններուն համար . բայց 1658^ե ան բռնաւորին մեռնելովը՝ նորէն խաղաղութիւն տիրելով , սկսաւ կամաց կամաց գրականութիւնը առաջ երթալ , ու կրօնական վէճերուն պատճառաւ մտած բարբարոսական , իմաստական ու անձոնի ոճն ու լեզուն վերցաւ :

ԺՉերորդ դարուն մէջ եօթը յիշատակի անուանի մատենագիրներ եղան , որոնցմէ Լատմոնտ Սիլեսըր մեծ ա նուն հանեց բանաստեղծութեան մէջ . Գուլիէլմոս Ե Եքսբիր ողբերգութե մէջ , թէ իբրև առաջին և թէ իբրև ընտիր մատենագրութիւն . Գուլիէլմոս Վէմոնն պատմութեան և հնա խուզութեան մէջ . Փրանկիսկոս Պէքըն բազմահմուտ մատենագիրը փիլի-

սոփայութեան մէջ . Յով . Կափիլը որ հնարեց նշանակները՝ . դարձեալ Լե նիամին Շոնսըն , Յովհաննէս Ֆլէչըր ու Փրանկիսկոս Պոմընթ թատերական խաղերու և ողբերգութեանց մէջ :

Ժէ երորդ դարուն մէջ 35 մատենագիր եղան որոնց մէջ մեծ անուն հանեցին Սիլիւթըն՝ իր Դրախտ Կրօնաեալ դիւցազներգութեամբը , Լաբրահամ Վաուլի իր բանաստեղծական հանձարովը , որ տաս՝ տասուերկու տարեկան եղած ատեն դիւցազներգութիւններ շարագրեց . Լոլմոնդ Սուլլըր որ անգղիացոց Փեթրարքան կը կոչուի : Սայտն Հէյմ անուանի եղաւ բժշկութեան մէջ . Հայտ առաջին և երևելի արևելագէտը որ Սուլթընի բազմալեզու աստուածա շնչի սպագրութեան առաջին գործակիցներէն է , եօթը ութը կտոր բազմահմուտ գրուածքներ ունի . Յովհ . Սիլիւթըն առաջին քարոզիչ որ 200^ե աւելի քարոզներ ունի . Տրայտըն Յովհ . անուանի բանաստեղծ ամէն տեսակին մէջ . Յովհ . Լոլմոնդ մեծ անուն և բազմահանձար փիլիսոփայ . փիլիսոփայական շատ գրուածքներ ունի՝ որոնց մէջ առաջինը կը սեպուի Սարդուս իմացականութեան վրայ գրածը : Կետոն կի՞ Կիութըն Լասակ երևելի եղաւ փիլիսոփայուէ , ուսողականի , երկրաչափութե և ասոնց նման մտաւոր ուսմունքներու մէջ . ինքը գտաւ տեսաբանութեան դրութիւնները , և աշխարհքիս շարժումը , աշխարհքիս և բոլոր երկնային մարմնոց շարժման պատճառները իմացաւ . իր փիլիսոփայական քանի մը խիստ նշանաւոր գրուածքներէն զատ իսել մը ճառական գրուածքներ ալ ունի լի հըմտութեամբ զանազան բանասիրական նիւթոց վրայ . այնչափ զարմացած էր Լստուծոյ արարածոց հրաշալիութեանը վրայ , որ ամէն անգամուն որ Լստուծոյ անունը լսեր կի՞ բերանն առներ՝ խորին յարգութեամբ երկրպագութի մը կ'ընէր , ինչպէս որ կ'ըսէ զայս Սուլթէն . Կետոնի նախանձորդ եղաւ Յովհ .

1 Լ . Novum organum scientiarum.
2 Լ . Instauratio magna.

1 Անգլ . Logarithms.

Ֆիլեմոթիտ աստեղաբաշխութեան ետեւէ ըլլալովը . հոգեբերդոս Պոյլ խիստ մեծ արդիւնք ունեցաւ բնաբանական ու կրօնական գրուածքներովը . բնաբանութեան ետեւէ իյնալով Բստուծոյ ու կրօնքի վրայ խորին յարգութիւն ու պատկառանք մը ունեցաւ . ան պատճառաւ շատ գրուածքներ ալ ունի կրօնական նիւթերու վերաբերեալ :

Աւթևտաններորդ դարը անգղիացւոց Սիկեդարն է՝ որ Բնաթագուհւոյն և Վէտորգ Ան ժամանակները կ'իյնան . աս դարուս մէջ գրականութիւր և մասնաւորապէս լեզուն հսկայաբայլ առաջ գացին , և ասոնց հետ մէկտեղ ունեցան նաև պատերազմական պարծանքներ : Բս դարուս մէջ անուն ընող յիտուն մատենագրէն աւելի եղաւ , որոնց մէջ քսանուերկու բանաստեղծ կայ . առաջին կարգի բանաստեղծներն են Լատիսըն (Յովսէփ , Վոնկրիվ Վուլիէմ մաս անգղիացւոց առաջին Տերենտիոսը , Լընկ Լըուարդ , ասիկայ իրեք ամուսան մէջ իր երկու սիրելի աղջիկները ու իր ամուսինը մահուամբ կորսնցնելով բոլորովին մեւամաղձութի մը վրան տիրեց , ու ան պատճառաւ օրուան մեծ մասը քալելով կ'անցնէր՝ ու դիչերն ալ ան գերեզմաննոցը ուր թաղուած էին իր սիրելիները . աս կերպով շարագրեց Խորհրածոսիք գիշերայինք ըսուած բանաստեղծութիւր . Փոփ Բըքսանդը որ անգղիացւոց առաջին բանաստեղծը կը սեպուի . ան աստիճան թարմ հասակէն սկսաւ ցուցնել իր հանձարը՝ որ կրնայ առանց տղայութե մարդ ըսուիլ . տասը տասնըմէկ տարեկան եղած ատենը կա տարեալ կերպով գիտէր յունարէնն ու լատիներէնը . տասուերկու տարեկան եղած ատեն շարագրեց գեղջկային կենաց դովեստը . չորեքտասանամեայ թարգմանեց Սիլիոսի մէկ կտորը ու Ստատիոսի Թեթայիդը , հնգետասանամեայ Անթոնիոսի ըսուածը գրեց . վեշտասանամեայ իր հովուերգութիւնները շարագրեց որ Սիլիոսիտոսիներուն ու Սիլիոսի շինածներուն գրեթէ կը հաւասարին . իր ամէնէն ընտիր գրուածքը

որ կ'ըսուի Ճաշակ հնաբանութեան շարագրեց 21 տարուան եղած ատեն . ասոնց մէ զատ ունի նաև տասնի չափ գրուածներ ալ թարգմանութիւն և ինքնագիր : Սամուէլ Սիչարտսըն անուանի է իր ընտիր բարոյականով շինած վիսպասանութիւններովը : Սոյնպէս նաև Ֆիլտին , Սոմսըն նկարագրական քերթութիւններովը , Սոլմաս Սրէյ իր տխուր բանաստեղծութիւններովը . Սորտ Պայրըն վերջի ատեններուս առաջին համբաւատենց բանաստեղծը իր քերթողական վիպասանութիւններովը ու թատրերգութիւններովը . հաւասար անուն ունին նաև Սուր և Սուրթըր Սքոթ՝ որ նաև Սափոլէոնի պատմութիւնը գրած է լաւ ու ճով : Ֆիլիսոփայութեան մէջ անուանի եղան Սլէրք Սամուէլ , Պրըքլի Վէտորգ , Սարնպրթըն , Սիթ Բըամ , Տիւմ Վալիթ , Լըուարդ Սիպլըն . չափաբերական , բնաբանական և աստեղաբաշխական ուսմանց մէջ ալ Տրհէյմ Ֆերկրսըն , որ գեղացի ծնաւ աստղաբաշխ մեռաւ . կրօնական ճարտասանական ու պատմական գրուածքներու մէջ Բթթերպրի քարոզիչ . Սորտ Պոլինպրոք անուանի քաղաքագէտ . Սիտըլթըն ճարտասան , բայց իր գրուածքները լին քրիստոնէական կրօնի դէմ ամպարիշտ կարծիքներով որ քրիստոնէութիւնը հեթանոսութենէ առաջ եկած կը սեպէ . Տիւմ Տենրիկոս իրաւագէտ և փիլիսոփայ . Տարրիս բանասիրական և հմտական նիւթերու վրայ գրող . Սէսթըրֆիլա բարոյական և խրատական գրուածքներու թղթեր ունի , որոնց մէջ ամենէն նշանաւորներն են իր տղուն գրած թղթերը : Տէրլըք , Սարտներ , Սըլէնտ , Տըրտ Տիքարտոս կրօնական ինդիրներու վրայ գրած են . Սոլտսմիթ որ շատ սեսակ՝ այսինքն բանաստեղծական , պատմական , բարոյական , փիլիսոփայական ու բանասիրական նիւթերու վրայ գրուածքներ ունի . Սոպերթսըն պատմաբան , և այլն :

Բնոյ ամէնը հարիւրի չափ և աւելի՝ անուանի մատենագիր ունի Բնգղիան , որոնք ինչպէս որ ատենաբ աս վերջի

